

5338

ՐԱԿՈՒԹԻՒՆ ԱՇԽԵԱՆ ԳՐԱՏԱՆ

790.35
[4] 339.01
1909

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ

ԱՆԿՈՌՏՔԻՆԵՐԸ

ԿԱՏԱԿԱԽՈՂ ՄԷԿ ԱՐԱՐՈՒԽՈՅ



ԹԱՐԳՄԱՆԵԱԼ Ի ԳԱԶԳՈՒԵՐԵՆԵ



ԳԻՆ 1 Պ. Պ.

84

P-34

Կ. ՊՈԼԻՍ

Յայագր. ԶԱՐԵՎԱՆ. ՊԵՐՊԵՐԵՎԱՆ

1909

314

~~St. Nerses Shnorhali Library~~

~~of the Armenian Prelacy~~

13 APR. 2011



ՀՐԱՄԱԿԱԿՈՒԹԻՒՆ ԱՇՅԵԱՆ ԳՐԱՄԱՆ

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ

ԱՆԿՈՒՏԻՒՆԵՐԸ

ԿԱՏԱԿԱՆ ՄԵԿ ԱՐԱՐՈՒԱԾ

ԹԱՐԳՄԱՆԵԱԼ Ի ԳԱՂԳԻԵՐՔՆԵ



ԲԱՐԵԿԵՆ ԴԱՆԻ ԱՆԿՈՒԺԻՆ ԵՐԸ

ՏԵՍԻԼ Ա.

ԱԼՔԲՍԻ ԵՒ ՕՐԻՈՐԴՔ :

Ֆլորին (Ալեքսիին) — ԱՌ խոստացաք, այնպէս չէ^o :
 Ալքսի (Մազբաղ) — Այո՛, օրիորդ :

Ֆլորին (Ընկերացը) — Ուրեմն երթանք պատրաստուինք :

Գամէլիս — Աղուոր Բարեկենդան մը պիտի ընենք :

Ժօղէֆին — Այո՛, այո՛, լաւ պիտի գրօնուունք :

Ֆլորին — Առ այժմ մնաք բարեաւ, Ալքսի :

Գամէլիս — Ցտեսութիւնն, միւսիւ Ալքսի :

Ժօղէֆին — Մի՛ մոռնաք մեզի : (Օրիորդք կը մեկնին)

Ալքսի — Շնորհակալ եմ, օրիորդք : (Առանձին) աղւոր
 Բարեկենդան մը պիտի ընենք, հը՛, բայց ի՞նչպէս գրպանիս
 մէջ կուտ մը չկաց ։ Նախ և առաջ ասոր մէկ ճարը գտնելու
 ենք . այո՛, այս անկուտափեան գարման մը փնտուելու ենք ;
 Երկու շաբաթուան մէջ հօրեղբօրս երեք անգամ նամակ գրե-
 ցի, վասնգաւոր հիւանդութեամբ մը տառապիլս իմացուցի,
 բայց չի պատասխանեց, տառակ մը չի զրկեց. ես ալ բարկա-
 ցած մեռայ, ուստի հիմա, յուղարկաւորութեանո համար ան-
 հրաժեշտ եղած ծախքին պատկառելի գումարը թող զրկէ :
 Թէպէտ և խեղճ մարդը իրաւունք ունէր նոյն նամակներուու
 չի պատասխանելու, վասն զի ծնողաց մեռնելէն ի վեր՝ նա
 զիս աղէկ իննամեց և ուստունքս կատարելագործելու համար
 մինչեւ Բարիզ զրկեց, ուր չորս տարի է կը բնակիմ, բայց
 վարժարանին մէջ, սիրահարութենէ ուրիշ բան մը սորված
 չունիմ, առջի գիտցածներս ալ մոռցայ: Հօրեղբօրմէն գրքի,
 թուղթի, գրչի ու մելանի համար քաշած գումարներս գա-
 րեջրատուններուն մէջ լմնուցի, և վերջապէս մարդը վար-
 պետ ելաւ ու գրած սուտերուս ալ ոկտու ականջ չի կախել,
 որով պարտաւորեցայ վերջին փորձ մը ընել: Ֆիրետերիզ ըն-
 կերոջս աղաչեցի, անոր կողմէն հօրեղբօրս ուղղեալ նամակ մը
 գրել տուի, որուն մէջ, իմ ժանտատենդէ մեռնիլս կը գումա-
 կ անկէ կը պահանջէ յուղարկաւորութեանս համար ըլլալիք
 ծախքը : Բայց պիտի ըսէք թէ վերջապէս օր մը ողջ ըլլալս
 ի՞նչպէս պիտի իմացնենք մեր ծերուկին, է՛հ, այն ալ ետքը
 կը մտածենք : Հիմա նայինք որ Ֆրէտերիզ վերագառնայ
 նամակատունէն, ուր քիչ մը առաջ՝ հօրեղբօրէս գալիք ըս-
 տակները առնելու գնաց : Ա՛հ, վայրկեան մը առաջ ձեռքս
 հասնէր սա սոկիները . ուր մնացիր, Ֆրէտերիզ, շուտ հ-

ԱՆՁԻՆՔ

ՄՈՒԶԱՐ, աչքերը ցաւոտ ծերունի վաճառական մը
 ԱԼՔԲՍԻ, Մուզարի եղբօր սրդին
 ՖՐԷՏԵՐԻԶ, Ալքսիի ընկերը
 ԱԼՔԾՆՍ, » »
 ՖՐԱՆՍՈՒԱ, » »
 ՖԼՈՐԻՆ, Ալքսիի սիրուհին
 ՔԱՄԵԼԻԱ, Ֆրէտէրիզի »
 ԺՈԶԵՖԻՆ, Ֆրանսուաի »
 ՎԻՈԼԵԹ, Ալֆոնսի »

Անցբ և ի Բարիզ

Տեսարանը կը ներկայացնէ գեղեցիկ սրահ մը, խորը,
 ինչպէս և ձախ կողմը դուռ, սեղան և աթոռք :



1787-2011

կուր. (Ներսին երգողի մը ձայն) : ինքն է . . . յաջողած ըլլա-
լուն համար ուրախութենէն կ'երգէ : (Դոնին կը նայի) Ա՛,
ան չէ, Ալֆօնսն է եղեր :

Յ Ե Պ Ի Լ Փ.

ՆՈՅՆ ԵՒ ԱԼՖՈՆՍ

Ալէքսի — ի՞նչ լուր, բարեկամ:
Ալֆօնս — Առ այժմ ձեռքերս պարապ գրպաններուս մէջ
դրած՝ վեր վար պտտելէս ուրիշ լուր մը չունիմ:

Ալէքսի — Ֆրէտէրիգը չի տեսա՞ր:

Ալֆօնս — Ո՛չ:

Ալէքսի — Ուրիշմն . . . ինձի նայէ, չե՞նք կընար մէկէն
փախառութիւն մ' լնել:

Ալֆօնս — Եզրա՛յր, չորս տարի է որ աս վարժարանին
մէջն ենք, ես այս աստիճան գրամական նեղ կացութիւն չէի
անսեր. առաջները, հարիւրին 3—4 տոկոսով շատ գիւրու-
թեամբ կընալինք փոխառութիւններ լնել, զոր ամսագլխուն
մեր ծնողքներէն առած ամսականներնէս կը հատուցանէինք.
բայց հիմա, եթէ ինքզինքնիս ալ աւանդ թողունք, կուտ մը
չեն առ մեզի, եզրա՛յր :

Ալէքսի — Բայց այդ թշուառական սեղանաւորները չե՞ն
մտածեր թէ ի՞նչպէս պիտի անցունենք մենք Բարեկենդանը:
Մտածէ՛ անգամ մը, եզրայր, գուն սիրուհի մը ունենաս, որ
կը ինդրէ Բարեկենդանը հետդ անցունել, գուն ալ խոստա-
ցած ըլլաս, բայց ետք մ' . . . ա՞հ, հիմա կը թողնեմ . . . գըր-
պանդ կուտ մը չըլլայ . . . ասկէ աւելի ցաւալի վիճակ մը կ'ըլ-
լայ, այս սեղանաւորները գութ ըստած բանդ ամեննեխն չունին:

Ալֆօնս — Զարմանալի խօսքեր կ'լնես, Ալէքսի, այդ տե-
սակ մարդոց քով գութ և կարեկցութիւն կը փնտոես, մը-
տածէ՛ անգամ մը թէ գրելու համար գործածած զրիչներնիս
երկաթ, պատառաքաղիս երկաթ, դգալներնիս երկաթ, կե-
րակուրներնուս, ջուրերնուս ամանները երկաթ, մինչեւ իսկ
անկողիններնիս երկաթի վրայ տարածուած են, է, ուրիშն,
այսչափ երկաթի մէջ ապրող մարդուն սիրտն ալ միթէ եր-
կաթի չի՞ փոխուիր:

Ալէքսի — Բայց ասանկ չըլլար, ճար մը գտնալու ենք :

Ալֆօնս — Ես գտայ:

Ալէքսի — ի՞նչպէս:

Ալֆօնս — Ֆրէտէրիգէն կ'ուզենք:

Ալէքսի — 0՝, գտա՛ր ունեցողը:
Ալֆօնս — Ուրիշն Ֆրանսուաէն կ'ուզենք, անոր համար
ըսելիք մը չունիս ա՛:

Ալէքսի — կօ՛ֆ, պարապ խօսքերսվ սիրտս մի՛ նեղացներ
Ալֆօնս, մեզի պէս այդ անկուտինրսւն ալ խօսքը մի՛ ըներ:

Ալէքսի — Ուրիշն ի՞նչ ընենք:

Ալէքսի — Դուն քանի՞ ֆրանք ունիս:

Ալֆօնս — Երկու ֆրանք ունիմ, եթէ իմ բաժինիս ին-
կածը այսչափ է՛ կուտամ:

Ալէքսի — Երեք ֆրանք ալ ես ունիմ:

Ալֆօնս — Երկու երեք ալ՝ չինգ:

Ալէքսի — Հինգ ֆրանքով Բարեկենդան կ'ըլլայ:

Ալֆօնս — Իրաւ որ չեմ գիտեր (Կը մտածէ):

Ալէքսի — Ի՞նչ կը մտածես:

Ալֆօնս — Միտքս միջոց մը եկաւ, բայց արդեօք կը յա-
ջողի՞նք:

Ալէքսի — Ի՞նչ միջոց, ըսէ՛, կ'աղաքեմ:

Ալֆօնս — Սա . . . սա գիմացը նստող հանդիսատես պա-
րոններէն ուզենք կ'ըսեմ, թերեւս մեր վրայ կը խղճան:

Ալէքսի — Մէյ մը փորձենք, բերաննիս չի յոզնիր ա՛:

(Միաբերան կ'երգեն)

Բարեկենդանի անկուտիներն ենք,

Գիշեր ու ցորեկ մենք հով կը կը ենք,

Տեսնողը մեզ խիստ հարսւստ կը կարծէ,

Կուշտը անօթիին վիճակը ի՞նչ գիտէ:

Ալէքսի — Կեցիր, սաքի ձայն կայ, գէպի հոս մէկը կու-
դայ. (Խորի դոնեն նայելով) ո՛հ, Ֆրանսուան է եղեր . . . ա-
ւաշ, Ֆրէտէրիգ չիրեւար տակաւին:

Յ Ե Ս Ի Լ Փ.
ՆՈՅՆԻ, ՖՐԱՆՍՈՒԱ (ԵՏՖՐ) ՖՐԷՏԷՐԻԳ

Ֆրանս — Բարեւ ձեզ, ընկերք:

Ալէքսի — Ֆրէտէրիգը տեսա՞ր:

Ալֆօնս — Ի՞նչ լուր:

Ֆրանս — Ոչի՞նչ:

Ալէքսի — Եւ ինչո՞ւ այդչափ կարմրեր ես:

Ֆրանս — Պատճառը կ'ուզէք հասկնալ:

Ալֆ — Այս՛, այս՛, հասկնալու ենք:

Ֆրանս — Յայտնի է հա՛, անկուտիութիւնն է. նամակա-

հինգ նարուլէսնը ՞ւսկից պիտի առնեմ։
 Ալֆ — Ալ'ւ, առի՞ր։
 Ֆրան — Այո՛, մարս ինձմէ ստակ ուզեր էր, ՞ւսկից պիտի տամ։ մեղի պէս ուսանողին գրապանը դրամ կը գտնուի։
 Թող թէ խեղճ կինը իրաւունք ունի, վասն զի բժշկութեան վկայագիւր պիտի առնեմ ըսելով՝ զինքը խարած և կլորիկ գումար մը ձեռքէն առած էի. խեղճը հիմա զիս առաջին կարգի բժիշկ մը կարծէ և ասոր համար ստակ կ'ուզէ։
 այս անպատեհութեան առաջին առնելու համար ֆրէտէրիգէն մէկ երկու նարուէսն ուզեցի, չի տուաւ, ևս ալ բարկացայ և շունչս գինեհունը առնելով՝ քանի մը հատ իրարու վրայ նետեցի, ահա ասկէ առաջ եկաւ դէմքիս կարմրութիւնը։
 Ալէքս — Ֆրէտէրիգը տեսա՞ր։
 Ֆրան — Այո՛, նամակատան մէջ։
 Ալէքս (Ուրախ) — Ուրեմն եկուր մէյ մը քեզ համբուրեմ (Կը համբուրէ)։
 Ֆրան (Զարմանելով) — Աս ի՞նչ ըսել է։
 Ալէք — Չեռքը ծրար մը, բան մը կա՞ր։
 Ֆրան — Ա՛, կ'երեւի թէ դուք դեռ բան մը չէք գիտեր. աս աղէկ։
 Ալֆ (Յածեն Ալեխովին) — Եեզուին տակը բան մը կայ։
 Ալէք — Ֆրանսուա, ի սէր բարեկամութեան, տեսածդ կամ լսածդ մեղի պատմէ։
 Ֆրանս — Եթէ պատմեմ, կը խոստանա՞ս ինձի հինգ նարուլէնի չափ փոխառութիւն մը ընել։
 Ալէքս — Կը խոստանամ։
 Ֆրան — Սիրուհիդ վրայ երգում մը ըրէ։
 Ալէք — Ո՛հ, մ'երկնցնե՛ր, կուտամ ըսի քեզի։
 Ալֆ — Կուտայ, կուտայ, ևս ալ կը վկայեմ։
 Ֆրան — Ուրեմն ոչքի լոյս, հօրեղբայրդ քեզի 60 սոկի զրկեր է, ֆրէտէրիգ՝ այն 60 սոկիի կոսութօն ձեռքը նամակատունէն ինձմէ առաջ մեկնեցաւ։
 Ալէքս — Հէ՛, իրա՞ւ կ'ըսես, ուրեմն անգամ մ'ալ պիտի համբուրեմ զեզեզ (Կը համբուրէ)։
 Ֆրան — Վերջապէս, գործերնիս կարգի մտաւ։
 Ալէք — Բայց Ֆրէտէրիգը ո՞ւր մնաց, ո՛հ, մէյ մը սա՛ սոկիները տեսնէի, ուրախութենէս հիմա պիտի թոցնեմ։
 Ֆրան — Չելես ատանլ տխմարութիւն մը ընես. Էետքը

հինգ նարուլէսնը ՞ւսկից պիտի առնեմ։
 Ալֆ — Ասկէց զատ, քեզ ո՞վ պիտի կապէ։
 Ալէք — Սա անպիտաններուն նայեցէ՛ք, մինակ ինք-զինքնին կը մտածեն, զիս չեն մեղքնար։ Ա՛, մրէտէրիգ, ո՞ւր մնացիր։ (Ֆրէտէրիգ կը մենի, կուրի ձեռքը)

ՏԵՍԻԼ Պ.

ՆՈՅՆՔ ԵՒ ՖՐԻՏԻԳ

Ֆրէտէրիգ — եկայ, եկայ։
 Ալէք — Ստակները։
 Ֆրէտ — Հրամմեցէ՛ք։ (Կուտայ)։
 Ալէք — Ո՛հ, չնորհակալ եմ, (Կ'սկի համրել)։
 Ֆրէտ — Զեղի բան մը ըսե՞մ, բարեկամնե՛րս, եթէ վար-ժարանի միւս ընկերներս մեր ասանկ մեռնել կեղծելնուա-չնորհիւ ստակ ճարած ըլլալնիս իմանան, տարի մը չան-ցած՝ վարժարանին մէջ ողջ մնացած ուսանող մը չը պիտի գտնուի. ամենքն ալ իրենց ծնողքներէն ստակ քաշելու համար պիտի մեռնին։

Ալէք — Ճիշդ է, վաթուուն հատ կարմրուկ սոկիներ, բայց անգամ մը մտածեցէ՛ք, եղբարք, ի՞նչ աստիճան զօ-րութիւն ունի սա՛ կուրիկ մետաղը, որ անմիջապէս լուսա-ւորեց այս մութ սրակը։

Ֆրան — Այո՛, ճշմարիտ է, միանգամայն մեր սրտերուն երջանկութիւն պատճառեց։

Ալէքս — Ուրեմն կ'առաջարկեմ որ երեքս ալ ծունդի վը-րայ եկած, փառաբաննենք այս ամենազօր մետաղը (Քսակը արոնին վրայ դիելին ետք անոր առ զին ծունդի վրայ՝ կ'սկէ)։ Քեզի համար միւրով զահեմ կեանքս, հոգիս, ո՛տէր գրամ, Գթա՛ ինձի և ողորմէ՛, եկո՞ւր, մտիր գու իմ գրապան։ Աշխարհի մէջ մարզը շարժող մեքենան միայն գու ես, Գիշեր ցորեկ պատաժիմ քեզ որ չի պակսիս իմ գրպ անէս։

Ամենքը (Միաբերան) — Զի քո է կարողութիւն, քո է զօ-րութիւն, ո՛ կլորիկ մետաղիկ, Ալցելէ՛ մեղի գէթ տարին հեղ մը, մենք ենք քու գերիգ։ Ֆրէ (Նոյնպէս) — Քու չնորհիւ զոց գուները կը բացուին, թուլինկ ձայնէդ անդամալոյծք իսկ կանգնին։

Տգեղը գեղանի, խոփածը՝ սիրուն, չնորհիւ ըդ կ'ըլլան։ Ակռանին թափած, փատցած աղջիկներ աղուոր էրկան տի-րանան։

Ամենքը — Զի քո է կարողութիւն, ևայն :
 Ալֆ (Նոյնպէս) — Դու ես որ անմիտը խելացի ցուցնես,
 Չորս խօսք չգիտուն հռչակես .
 Ջշմարտախօս անկուտիին ականջ կը դոցես,
 Չաժեմը աժեմին կը նախագասես :
 Ամենքը (Նոյնպէս) — Զի քո է կարողութիւն, ևայն :
 Ֆրան — Է՛, պարոններ, ազօթքնիս լրինք, ո՞ւր է սա
 մեր հինգ նարուէնը :
 Ալէք — Զգէ՛, հոգիդ սիրես, կատակի ժամանակ չէ :
 Ֆրան — Ի՞նչպէս կատակ, յիշէ խոստումդ :
 Ալէք — Ա՛ռ, ա՛ռ, մ'երկնցներ, ու դնա՛ օրիորդները հոս
 կանչէ :
 Ֆրան — Օրիորդները ո՞ւր են :
 Ալէք — Ո՞ւր պիտի ըլլան, ներսի որահը : Ամենքս ալ
 հաւաքուինք ու ընելիքնիս որոշենք : Ալֆօնս, դուն սա
 երեք սոկին ա՛ռ, ըմպելիքներն ու մրգեղինները պատրաս-
 տէ, դուն ալ ֆրէտէրիք, նուազածուները սոկարկէ :
 Ֆրէ — Այս ամենը աղէկ, բայց քեզի բան մը պիտի ը-
 սոմ, հօրեղորդ ինձ գրած նամակը աճապարանօք կարդա-
 լուս, քանի մը տող յետ գրութեանը գեռ չեմ կարդացած .
 տեսնենք ի՞նչ է գրեր :
 Ալէք — Կարդա՛ նայինք :
 Ֆրէ (Նամակին յետ գրութեանը աչի անցունելի ետք) — Ա՛յ,
 ա՛, ա՛յ, տեսս՞ք մի փորձանքը, կեցէք, օրիորդներ մի՛
 կանչէք, որո՞ւ մտքէն կ'անցնէք, ինդիբը կնճռոտեցաւ :
 Ֆրան — Իեր ըլլայ, ի՞նչ կայ որ...
 Ալֆ — Կարդացէ՛ք որ հասկնանք :
 Ֆրէ — Հօրեղայրդ կ'իմացնէ որ այսօր ժամը 9ին հոս
 գալով, յուղարկաւորութեանդ հանդէսին ներկայ պիտի
 գտնուի, և իր վերջին համբոցը պիտի դրոշմէ եղեր քու
 պաղ ճակատիդ :
 Ալէք — Տղայութիւն չուցեր, Ֆրէտէրիգ, կատակի ալ
 տուին չէ . ողջ եղած տաենս զիս չի համբուրողը մեռնելս
 եաքը դիմակու կը համբուրէ :
 Ֆրէ — Ա՛ս դուք ալ նայեցէք թէ սո՞ւտ է ըսածս : (Հե-
 ղելով) հօ այր մէն՝
 Ամենքը — Համ .
 Ֆրէ — Բէն ոյր

Ամենքը — Բոյր,
 Ֆրէ — Համբոյր,
 Ամենքը — Համբոյր :
 Ալէք — Է՛յ, հիմա ի՞նչ պիտի ընենք :
 Ֆրէ — իրաւ որ ես ալ չգիտեմ :
 Ալֆ — Խնդալս փորս մնաց :
 Ալէք — Ժամը քանի՞ն պիտի գայ, ըսիք :
 Ֆրէ — Իննին :
 Ֆրան — Այս հաշով, հիմակ ուր է նէ կուգայ :
 Ֆրէ — Բայց ասոր ճար մը գտնելու ենք :
 Ալֆ. — Ինծի հարցնէք նէ՝ իրաւցնէ մեռնելէ ուրիշ ճար
 չի կայ :
 Ալէք — Ի՞նչ, 60 ոսկիի համար մեռած ունի՞ս մի :
 Ալֆ — Դուն գիտես, բայց գոնէ մեռած ձեւանալու է,
 ապա թէ ոչ, խարդախութիւնը մերկապարանոց կ'ըլլայ :
 Ֆրէ — Անանկ է, ուրիշ ճար չի կայ, սուտ մեռել պիտի
 ըլլաս . արդէն որոշումնիս ալ ասանկ չէ՞ր :
 Ալէք — Բայց եթէ հօրեղբացը հիւանդութիւնս հասկնա-
 լու համար զիս գարմանող բժիշկը տեսնել ուզէ ...
 Ֆրան — Ֆրէտէրիգ, դուն գասերուգ մէջ մեզմէ յառա-
 ջադէմ ես, շինձու մօրուք մը ու ծայրերը երկան զիզնոց
 մը զնելով կատիներէնի պէս քանի մը բառ կ'արտասանես,
 Ալէքսին գարմանող բժիշկը եղած կ'ըլլաս . ես ալ, թաղումը
 կատարող քահանան կ'ըլլաս, ասանկով, մարդուկին ձեռքէն
 ի՞նչ փրցունենք նէ՝ շահ է :

Ալֆ — Է՛, ես ի՞նչ պիտի ընեմ, ինծի ալ պաշտօն մը :
 Ֆրէտ — Դուն ալ գեղագործ կը ձեւանաս ու տուած գե-
 ղերուդ փոխարէնը կը պահանջնի :

Ալէք — Արդէն բաւական ալ կատիներէն գիտես :
 Ֆրան — Ապրինք, բարեկամներ, որոշուեցաւ :
 Ալէք — Ժամը քանի՞ն է արգեօք :
 Ֆրէ (Նայելով) — Ճիշդ ութ ու կէսն է . կէս ժամէն մար-
 դուկնիս հոս կը հասնի :

Ալէք — Ուրեմն ֆրանսուա, գնայ մեր բարեկամուհիները
 վարպետութեամբ մը համոզէ որ հիմակու հիմու հոս չի գան :
 Ֆրան — Դուք անհոգ եղէք, ահա կ'երթամ . (Կը մեկնի) :
 Ալէք — Հիմա մենք ի՞նչ պիտի ընենք :
 Ֆրէ — Ընելիքնիս յայտնի է . սա սեղանին վրայ պիտի

երկննաս, մեռել ձեւանաս, շունչդ պիտի բռնես, չի պիտի հազար, չի պիտի փռնգաս. ձերմակ սաւանի մէջ քեզ կը փաթթենք, գլխուդ վերեւն ալ ճրագ մը, եղաւ գնաց. ծերունին ալ պիտի կլէ:

Ալէք — Ուրեմն շուտ ըրեք, ժամանակը կ'անցնի:

Ալֆ (Սաւանք Թրէտէրիզին տալով) — Ա՛ռ, նայինք: Թրէտ (Ալէսիին) — Պառկէ նայինք. (Ալէսի սեղանին վը-րայ կը տարածուի, սաւանով կը ծածկեն, գիտուն վերեւն ալ վառուած երազ մը կը դնեն):

Ալէք — Բայց ես հոս պիտի խեղդուիմ:

Թրէ — Բան չես ըլլար. հա՛, կեցիր, կարեւորը մուցանք, քիչ մը բուտրաբով սա երեսիդ կարմրութիւնը անյայտացնելու ենք: (Բուտրով կը բան):

Ալէք — Հէ... հէ... հէիշու:

Թրէ — Ա՛, այդ չեղաւ, միթէ մեռելը կը փռնգտա՞յ:

Ալէք — Թը՛շուտառական, այդ փոշին եթէ քու հանգու-ցեալ մէծ մօրդ քիթին ալ թխմեն կը փռնգտայ:

Թրէ — Լոէ՛, սաքի ձայն կայ, ինքն ըլլալու է, պառկէ՛, մերերար. (Լալով) ա՛հ, հիւ, հիւ:

Տ Ե Ս Ի Լ Ա Խ.

ՆՈՅՆՔ ԵՒ ՖՐԱՆՍՈՒԱ, ԵՏՔԸ ՄՈՒԶԱՐ

Ֆրան (Լալով կը մսնէ) — Ա՛հ, հիւ, հիւ, հիւ.

Թրէտ — Հէ՛, ո՞վ է:

Ալէք (Նստելով) — Հէ՛:

Թրէ — Ի՞նչ գուում գլուխ մարդ ես, ֆրանսուա. ոիրտս փրթաւ. քու ըլլալդ չիմացնե՞ս:

Ֆրան — Ի՞նչ գիտնամ, եղբայր, ներս մտած ատենս լա-լու ձայներնիդ տանելովս կարծեցի թէ ծերուկը եկեր է:

Ալէք — Օրիսրդները համոզեցի՞ր:

Ֆրան — Մինչեւ որ համոզեցի, խերս անիծուեցաւ. բայց եթէ ուշանաք՝ իրենք հոս պիտի գան:

Ալէք — Զը՛լլար, չը՛լլար. ծերուկին հոս եղած ատենը եթէ անոնք վրայ գան, կը խայտառակութինք:

Ֆրան — Անհոգ եղիք, ես զիրենք կը համոզեմ:

Ալֆ (Վազելով) — Լոեցէ՛ք, մարդուկնիս եկաւ. սանդու-խէն վեր կ'ելլէ... ամեն մարդ իր գործին. (Ֆրանսուա կը մեկնի), Ալէքքսի, շուտ ըրէ, պառկէ՛, շունչ մ'ա՛ռներ, (Թրէտէրիզի հետ կուլայ) հիւ, հիւ, հիւ:

Մուզար (Լալով կը մսնէ) — Ա՛հ, հիւ, հիւ, իւեղձ եղբօրորդիս, արդեօք ի՞նչ վիճակի մէջ պիտի տեսնեմ զին-քը. աս տարիքիս մէջ, աս կակիծը տեսնելո՞ւ էի: Ա՛հ ի՞նչու զիս աշխարհիս երեսը մինակ կը թողուս, դու որ իմ մխիթարութիւնն էիր:

Թրէտ — Տէ՛ր իմ, մխիթարուեցէ՛ք, այդչափ կակիծը ցա-ւալի արկածի մը պատճառ կրնայ ըլլալ ձեղի համար:

Մուզ — Ո՛հ, ձգեցէ՛ք որ քիչ մը լամ. խեղձ եղբօրոր-դիս, աս ի՞նչ ծանր հարուած էր որ իմ սրտիս տուիր. (Մէկուսի) թերեւս ասոնք իր բարեկամներն են, (Բարձր) բարի լոյս ձեզ, պարո՞ններ:

Թրէտ — Բարի իրիկուն. պարո՞ն:

Մուզ — Առատո՞ւ է մի իրիկուն. խեղքս գլուխս չէ որ:

Թրէ — Երկու օր է որ մեր գլուխն ալ խեղք չի մնաց, այս տղուն մահը անմխիթար կերպով խոցոտեց ամինուս սիրտը:

Մուզ — Աս տարիքին մէջ, այնչափ ուսմունք սորվելէն ետքը պէտք էր որ մեռնէր. գեռ տան օր առաջ ինձի նամակ գրեց, հիւանդութիւն մը՝ բան մը չունէր:

Թրէ — Իրաւունք ունիք, պարոն, բայց պէտք է գիտնալ թէ հիւանդութիւն ըսուածը ամսուան օրուան չի նայիր, մէկէն ի մէկ կուգայ ու կ'առնէ կը տանի: Թէպէտ եւ զին-քը ազատելու համար մեր ձեռքէն եկածը ըրինք, բայց նենգաւոր մահը մեր ամեն ջանքերը ոչչացուց:

Մուզ — Ըսել է որ սաստիկ իջուածք մըն էր:

Թրէ — Ո՛չ, իջնելու ելնելու բան մը չունէր. ծառանիգ՝ հանգուցեալին թէ սրտակից մտերիմը և թէ բժիշկն ըլլա-լուս, վայրիկեան մը իսկ քովէն չի հեռացայ:

Մուզ — Ի՞նչ էր իր հիւանդութիւնը:

Թրէ (Նուարած) — Բան... ինքը... բանը, այսինքն գիր գրած տտենը յանկարծ ջիղերը բանուեցաւ, տենդային հիւ-ւանդութեան մը առաջքն առնելու համար անմիջապէս սո-քերը տաք ջուրը դնել տուի:

Մուզ — Ո՛հ, սոսկալի՛ բան:

Թրէ — Ասոր վրայ՝ քիչ մը աչքերը բացաւ, ո՛հ, երանի թէ չի բանար, վասն զի սկսաւ սաստիկ ցաւեր զգալ ու մարդուս սիրտը գալարադ աղեկտուր ձայներ արձակել. վեր-ջապէս, ժամը... ժամը...

Ալէք — Եօթնին:

Ալֆ — Ութնին :

Ֆրէ — իննին հոգին աւանդեց :

Մուզ — Վա՛հ, դժբաղդ եղբօրորդիս. հի՛ւ, հի՛ւ, հի՛ւ. բայց պարո՞ն, քանի որ դուք բժիշկ եմ կ'ըսէք, անշուշտ իր հիւանդութեան ինչ ըլլալը գիտէք. ըսէք, ինչ մեռաւ : Ֆրէ — ինչ պիտի մեռնի, այս հիւանդութեան լատինա-թունարէն անունը՝ «Ամուրոս, անկուտիոս, անարծարիս» է : իր ըղեղին մէջ խել մը Փուրտը լիխօներում, ազուա ի- բամ կոչուած ջղերուն թուլութենէն յառաջ կուգայ տենդը. ահա գեղագործն ալ այս պարոնն է. կրնաք իրեն հարցնել, այնչափ զօրաւոր գեղեր տուի, բայց թշուառական հիւան- դութիւնը ամեննեւին կարեւորութիւն չտալով անոնց՝ իւր կամակորութեամբը յաղթեց :

Մուզ — Անշուշտ թէ՛ զօրաւոր և թէ սուզ գեղեր :

Ալֆ — Ո՛չ, ընդհակառակի խիստ աժան և օդտակար գե- ղեր. եթէ անսնց անունը լոէք, դուք ալ հիւանդանալու փափաք մը կ'ունինաք :

Մուզ — Աստուած չընէ. եթէ ես հիւընդնամ, քիչ մը կակժերակ (Խրեարենապին մահունի) կ'առնինմ .

Ֆրէ — Ո.գիէ ալ տուինք հանգուցեալին, բայց . . .

Ալֆ — Գրեիս ալ տուինք, արիւն ալ տուինք, բայց ամե- նեւին օգուտ մը չըրաւ :

Ֆրէ — Հիւանդութիւնը խիստ զօրաւոր ըլլալուն՝ զմեղ հոս ձկեց, գնաց. ահ, հի՛ւ, հի՛ւ, հի՛ւ :

Մուզ (Կուլայ) — Հի՛ւ, հի՛ւ, գոնէ դուք մի՛ լաք, հի՛ւ :

Ալէք (Պառկած տեղին) — Հէփշ՛ւ :

Մուզ — Հէ՛, ադ փանգտացողը ո՞վ էք :

Ֆրէ — Ես էի, պարոն :

Մուզ — Ուրեմն խեր ըլլայ :

Ֆրէ — Շնորհակալ եմ: (Կամաց մը Ալեքսիին) ի՞նչ ապուր կ'ուտես կոր, (Բարձր) թողէք որ պարոնը ուզածին պէս ընէ . . . ասոնք հին մարդիկներ են, մեզի պէս պարտական մնալէ չեն ախորժիր :

Ալֆ — Ս.դ ուրիշ խնդիր. ուրեմն պարոնին կամքը յար- գելու եմ: Ահաւակակ գեղօրէից հաշուեցուցակը, բայց խըռ- թին խտալերէն է, եթէ կը հրամայէք՝ կարդամ:

Մուզ — Ձեզի ձանձրութիւն չըլլար նէ՝ կարգացէք, եղ- բօրորդւոյս ինչ տեսակ գեղերով մեռնիլը կ'ուզեմ հասկնալ:

Ալֆ — Շատ ադէկ պարոն, ուրեմն մտիկ ըրէք (Կարդա- լավ) «Բարիզի մէջ առաջին կարգի գեղարան մը ըլլալով,

1863ին արձաթ և 1866ին ոոկի չբաղրատով փարձատրուած համբաւաւոր Պ. Ալֆօնս տը Զըմպընի, Հօգիման Եռուտման և Հօգիմանի կողմէ պատրաստուած գեղերը որ....

Մուզ — Ներեցէք, պարոն գեղագործ, ադ երկայն յա- ռաջարանը անցէք, գեղերուն անունը ըսէք :

Ալֆ — Այո՛, պարոն, դուք էիք :

Մուզ — Շատ բան, շատ բան, շնորհակալ եմ. այն առ- տիճան շուարեր եմ որտիս ցաւէն որ բրածս չգիտեմ:

Ալֆ — Բնականաբար այդպէս կ'ըլլայ, տէր իմ:

Ալէք — Հէփշ՛ւ :

Ֆրէ (Կամաց) — Այ գետինն անցնի քիթդ . (Ալֆօնսին)

անցած ըլլայ, բարեկամ:

Ալֆ — Շնորհակալ եմ:

Մուզ — Այս անգամ փոնգտացողը դո՞ւք էիք :

Ալֆ — Այս, պարոն, ես էի :

Մուզ — Ուրեմն խեր ըլլայ:

Ալֆ — Շնորհակալ եմ, պարոն:

Մուզ — Ո՞ւր է, գեղերուն հաշուեցուցակը չի տեսանք տակաւին. ես պարտը չեմ սիրեր:

Ալֆ — Բայց տէր իմ ո՞չ, ո՞չ :

Մուզ — Է՛, է՛, ես այնտեղուանքը չեմ. եղբօրորդիս չեմ

ուզեր պարտքով պանկեցնել, հիմա պիտի վճարեմ:

Ալֆ — Բայց ես իմ որտակից բարեկամիս համար ըրած ծախքերս բերանս անգամ առնել չեմ ուզեր:

Ֆրէ — Ո՛չ, միւսիւ Ալֆօնս, այնպէս չէ . (Կամաց) ի՞նչ

ապուր կ'ուտես կոր, (Բարձր) թողէք որ պարոնը ուզածին

պէս ընէ . . . ասոնք հին մարդիկներ են, մեզի պէս պարտական

մնալէ չեն ախորժիր :

Ալֆ — Ս.դ ուրիշ խնդիր. ուրեմն պարոնին կամքը յար- գելու եմ: Ահաւակակ գեղօրէից հաշուեցուցակը, բայց խըռ-

թին խտալերէն է, եթէ կը հրամայէք՝ կարդամ:

Մուզ — Ձեզի ձանձրութիւն չըլլար նէ՝ կարգացէք, եղ-

բօրորդւոյս ինչ տեսակ գեղերով մեռնիլը կ'ուզեմ հասկնալ:

Ալֆ — Շատ ադէկ պարոն, ուրեմն մտիկ ըրէք (Կարդա- լավ) «Բարիզի մէջ առաջին կարգի գեղարան մը ըլլալով,

1863ին արձաթ և 1866ին ոոկի չբաղրատով փարձատրուած համբաւաւոր Պ. Ալֆօնս տը Զըմպընի, Հօգիման Եռուտման և Հօգիմանի կողմէ պատրաստուած գեղերը որ....

Մուզ — Ներեցէք, պարոն գեղագործ, ադ երկայն յա-

ռաջարանը անցէք, գեղերուն անունը ըսէք :

Ալֆ — Այո՛, պարոն, դուք էիք :

Մուզ — Շատ բան, շատ բան, շնորհակալ եմ. այն առ-

տիճան շուարեր եմ որտիս ցաւէն որ բրածս չգիտեմ:

Ալֆ — Բնականաբար այդպէս կ'ըլլայ, տէր իմ:

պի չփեալիս, բօրէ բօրօր բօրմ բրէ, չիթիքա թօմ եւ տում, զօգտում տի զօգտում, բօլորէ տի բօլորմօմ....

Մուզ — Աս ՞ըշափ մօմ դրեր էք գեղերուն մէջ :

Ալֆ — Տօգթօրին հրամանը ասունկ էր : Մտիկ ըրէք, նոյն օրը իրիկուան դէմ Պարոն տօքթէօրին 11րդ գեղագիրն էր . թէնքարի, րէխի, րէջունի, պրապիչի, տիտիս, տի գառ, տի գուար, վերջը չփար, ուվիռ, մուվիռ, չուտուիր, խել չհասնիր

Մուզ — Հէ՛, Հէ՛, Բնէ ըսիր :

Ալէք. (Նարունակելով) — Մենետակ էկրմիզ, թէնքուռա, մարտի, րատէչի, րատէչսի, մումէջէ, մումիջիսի, րատիօր, րատանասի, րատ օտեալ, րատ աւանազ....

Մուզ — Աղբար, եղբօրորդիս այս ամենը կլլե՞ց :

Ալֆ — Ուզեր չուզեր պիտի կլլէր :

Մուզ — Շատ բան, Ի՞նչ զարմանալի անուններ :

Ֆրէ — Մի՛ զարմանաք պարոն, այս ամենը նոր գտնուած գեղեր են :

Մուզ — Ինչ որ է, գումարը ըսէ՛ :

Ալֆ — Շատ աղէկ, գումարը որ լատիներէն չէ, պիտի կրնաք հառկնուլ. գրեխ տղրուկ, օշարակ, կակմերակ, փոշի, մոշի այլովքն հանդերձ 575 ֆրանք 75 սանդիմ :

Մուզ — Խե՞զ Ալէքսիս, աղէկ ա՛, պարոն տօքթօռ, այսափ գեղը շատ չէ՞ր իրեն համար :

Ֆրէ — Ընդհակառակն քիչ գալուն համար մեռաւ. ա՛հ, հիւ, հիւ, հիւ :

Մուզ — Մի՛ լոք, մի՛ լոք, իմ սիրոս ալ թունդ մի՛ հանէք. (Ալեխոիին ստակ աւրով) փառք Աստուծոյ որ խըզճահար գեղագործի մը հանդիպեցանք, իթէ անգութ և անկարեկիր մէկը ըլլար, ստկուած սոխի պիտի դարձնէր զիս :

Ալֆ — Երանի թէ ինքը ողջ ըլլար և ես ասոնք չառնէի : Ֆրէ — Ի՞նչ օգուտ, բարեկամս, միխթարուելու ենք :

Ալֆ — Ո՛հ, գոնէ վերջին անգամ զինքը տեսնեմ. հիւ :

Ֆրէ (Կամաց) — Ուրախութենէդ կուլաս, այնպէս չէ՞ :

Ալֆ (Նոյնպէս) — Լոէ՛, ԶՅ նարուէն բրցուցի :

Մուզ — Իրաւ հաւատարիմ բարեկամներ են եղեր :

Ալֆ — Մնաս բարով սիրեկ Ալէքսի, ընդունէ՛ իմ յետին ողջոնս. (Մուզարի) ձեր հրամանաւը կը մեկնիմ, պարոն :

Մուզ — Ա՛հ, չնորհակալ եմ, հիւ, հիւ : (Ալֆ. կը մեկնի): Աս աղեկուր տեսարանին առջեւ մարդ եղիր ու դիմացիր,

հիւ, հիւ : Ո՛հ, ներեցէք Պ. տօքթօր, ձեր այցելագինը չի մունանք. առէք սա քսակը, կը յուսամթէ գօհ կը մնաք :

Ֆրէ — Ի՞նչ կ'ընէք, պարոն, ես իմ բարեկամիս մատուցած փոքրիկ ծառայութեանս փոխարէն բան չիմ ուզեր :

Մուզ — Աղէկ. բայց դուք ալ արհեստը ձրի չէք սորվէր :

Ֆրէ — Շատ իրաւացի են ձեր այդ խօսքերը. արհեստը սովորելու համար շատ ծախք ըրած ենք, բայց ի՞նչ կ'ըլլայ, ես իմ բարեկամիս համար 20 այցելագին, այսինքն 20 սոկի չառնելովս չեմ կործանիր :

Մուզ (Մեկուսի) — Հսել է որ 20 սոկի տալու է. (Բարձր) կը յուսամթէ առ ասոր մէջ 20 սոկի պիտի գտնէք, բայց հթէ...

Ֆրէ — Հոգ չէ, պակսածը ետքն ալ կրնաք զրկել :

Մուզ — Եղբօրուրդոյս ընկերներէն Պ. Ֆրէտէրիկը անգամ մը տեսնել կ'ուզէի, որ ինձի նամակ մը զրկած էր :

Ֆրէ — Այն անձը այս միջոցիս յուզարկաւորութեան հանդէսին կարգադրութեամբը զբաղած ըլլալուն, աւազ, չպիտի կրնաք զինքը տեսնել :

Մուզ — Մեղքը որ զինքը չի տեսած պիտի մեկնիմ, իմ վերջին համբոյը տարսորադդ Ալէքսիիք ճակտին գրոշմելէս ետքը, երկաթուղին չփախցնելու համար պէտք է որ աճապարեմ: Ուստի Պ. Ֆրէտէրիկը տեսնելով իմ կողմէս բարեւ խօսիցէք, չնորհակալութիւնս յայտնեցէք, ու թէ որ եզրօրոդիս մանք մունք պարտքեր բրած է, ինձի նամակաւ մը թող իմացնէ որ վճարեմ, ասկէց զատ, անոր ունեցած կարասիները զիրքերը թող ինձի զրկէ, իր յիշատակին համար պիտի պահեմ ու միխթալուիմ, ուրիմն ազնիւ պարոն, օդնէ ինձի որ վերջին համբոյը դրոշմեմ:

Ֆրէ — Եկէք տէր իմ, թեւ մտէք, բայց կ'աղաչեմ, ինքինքնիդ բռնեցէք որ գէշութիւն մը չսպատահի ձեզի:

Մուզ — Ա՛հ, ինձի համար եղաւ ըլլալիք (Ար մօտենայ), ո՛, իմ երկու աչքերու լոյս Ալէքսիս, ի՞նչպէս չի լամ քուերիտարգութիւնդ, գեղեցկութիւնդ, ուսմունքդ, (Կը համբուրէ) հոգիդ թող հանդարտի, քաւեալ լիցին քեզ մեղքը քո, ամեն ըրածներդ կը ներիմ, յաւիտենականութեան մէջ հոգիդ արդարներուն գասակից ըլլայ, մի՛ մոռնար զիս, Ալէքսի՛ս... Աղէկ միտքս եկաւ, Պ. տօքթօր, երկաթուղին ժամը քանիին կը մեկնի:

Ֆրէ — Ութու կէսին . 10 վայրկեան ժամանակ ունիք :
 Մուզ (իրար անցած) — Տասը վայրկեա՞ն մի , ուրեմն մեկ-
 նիմ , բայց ա՛հ , ի՞նչպէս պիտի բաժնուիմ այս գագաղէն :
 Ֆրէ — Թող երկինք մխիթարէ զձեզ , պարոն , ձեր յոյսը
 անոր վրայ զրէք , երկաթուղին չի փախցնելու համար ալ
 աճապարեցէք , երթաք բարեաւ . շատ մի' լաք , մի' ողբաք ,
 ձեր եղբօրորդին հիմա երկնից մէջ արդարոց բնակարանը
 հանգչած է . երթաք բարեաւ :

Մուզ — Շնորհակալ եմ , Պ. տօքթօռ , շնորհակալ եմ .
 Եթ մոռնաք իմ բարեւներս Պ. Ֆրէտէրիգին իմացնել :
 Ֆրէ — Շատ աղէկ , շատ աղէկ , բայց կ'ուշանաք :
 Մուզ — Ահա կ'երթամ : Տեսա՞ք , պիտի մոռնալի , իմ կող-
 մէս աղաչեցէք Պ. Ֆրէտէրիգին որ որ մը իր այցելութեամբը
 զիս պատուէ : (Անապարանելով կը մեկնի) :

Ալէք (Տեղին ցատկելով) — Վերջապէ՞ս , գնա՞ց :
 Ֆրէ — Այո՞ , գնաց . (Ալէսի բրաւլալա բսելով կը պարէ) ,
 ա՛յ , ա՛յ , պառկէ՞ , պառկէ , մարզը ես դարձաւ : (Ալէսի
 կը ըուարի եւ հակառակ կողմը կը պառկի) ահ , հի՞ւ , հի՞ւ :
 Մուզ (Կը մտնէ) — Ադ ի՞նչ է , գուշք տակաւին կուլա՞ք :

Ֆրէ — Ո՛հ , քանի որ իր դէմքը կը դիտեմ , չեմ կրնար
 արցունքս բռնել , բայց գուշք ինչո՞ւ վերագարձաք :

Մուզ — Քթախտափ տուփս հոս մոռցեր եմ :
 Ֆրէ — Առէք ուրեմն և ձամբէն մի՛ մեաք : (Կուտայ)

Մուզ — Հի՞ւ , հի՞ւ , գոնէ մէյ մ'ալ համբուրեմ զինքը ,
 նոյնպէս և ձեզ (Երկուեն ալ համբուրելին ետքը կը մեկնի) :

Ֆրէ — Վերջապէ՞ս կորսուեցաւ : Ե՛լ նայինք , պարոն :
 Ալէք — Ոչ , ոչ , մինչեւ որ աղէկ մը չի հեռանայ , տեղէս
 չեմ երերար :

Ֆրէ (Պատուհանեն նայելով) — Բայց ահա կառքը նոտաւ
 ու մեկնեցաւ :

Ալէք — Ուրեմն աչուլնիս լոյս , նորէն աշխարհք եկայ :

Ֆրէ — Այո՞ , բայց միտքս բան մը եկաւ , հիմա որ գուն
 մեռած ես հօրեղբօրդ համար , ասկէ ետքը ի՞նչպէս պիտի
 յաջողիս անոր ձեռքէն ստակ քաշել :

Ալէք — Շատ գիւրութեամբ . երբ նա իմանայ թէ մեր այս
 ըրածը իրեն համար խաղ մ'էք և ես ամուսնացեր եմ ֆլո-
 րինիս հետ , կաթուած պիտի իշնէ սրտին , ու ինքը որ ար-
 դէն հիւանդու ձեր մ'է , շուտ մը անդիի աշխարհք պիտի

ճամբորդէ . իր ձգելիք հարոսութեան միակ ժառանգործը
 ես եմ , հետեւաբար պիտի հարսատանամ :

Ֆրէ — Այ չարածձի , չըսե՞ս , միշտ կատուի պէս չորս
 ոտքի վրայ պիտի իյնաս(Ներսէն աղջկանց ձայները կը լսուին)՝
 Ալէք — Աս ինչ աղմուկ է :

Ֆրէ (Նայելով) — Մերիններն են , հոս կուգան :

Տ Ե Ս Խ Լ Զ.

ՆՈՅՆՔ , Ալք . , ՖրԱՆ . Եի ՕՐԻՈՐԴՔ , ԵՏՔԸ ՄՈՒԶԱՐ

Ալք — Ահա եկանք . անցած ըլլայ , միւսիւ Ալէքսի :

Ալէք — Շնորհակալ եմ :

Ֆլորին — Կը շնորհաւորեմ այս յաջողութիւնդ , Ալէքսի :

Ալէք — Շնորհակալ եմ , Ֆլորին , քու սիրոյդ համար
 մինչեւ անգամ մեռայ :

Ֆրան — Օն , ուրեմն , ի պար :

Այենքը — Այո՞ , ի պար :

Ֆրէ — Ավանթի՞ , մսւզիգ :

(Նուազածուները գատրի մը կը զարենք , ամենին ալ կը սկսին
 պարել , այն միջոցին Մուզար կը մտնէ եւ մեցտեղը կը կենայ .
 պարողները յանկածակիի եկած , Ալէսին չի ցուցնելու համար
 զայն կը ցրապատեն) :

Մուզ — Ինչո՞ւ կեցաք , պարոններ , շարունակեցէք . ո՞ւր
 է նայիմ սա ամդիի աշխարհք ճամբորդող սրիկան (Կը փետու
 կը գտնէ ու ականջէն ինչելով) հո՞ս ես պարոն , սղնցա՞ր ,
 թշուառական , հիմա ի՞նչպէս ձեռքէս պիտի ազատիս :

Ալէք (Ծուեզի վրայ) — Ա՛հ , սիրելի հօրեղբայրս , գթու-
 թիւն , գթութիւն :

Մուզ — Լոէ՞ , թշուառական , լոէ՞ . ալ ասկէ ետքը քու
 հօրեղբայրդ չեմ . գուն ինձի համար մեռած ես . սուս մե-
 ռել ըլլաս , այս տարիքիս մէջ զիս այնչափ հետուներէն մին-
 չեւ հոս բերես , ստակէ հանես ու մօրուքիս խնդաս , (Ամե-
 նուն) ես ձեր խաղալի՞քն եմ , թշուառականներ , հիմա ար-
 դարութեան պիտի յանձնեմ զծեզ :

Ֆրէ — Ո՛հ , տէր իմ , չնո՞րհ , գթութիւն :

Մուզ — Անդին կորսուէ՞ , կօշեկիս կտորը , տօգթօռ , հէ՞ .
 քիթիգ ակնոց մը անցանելով կարծեցիր թէ պիտի խարթս
 զիս , բաղդախնդիր թշուառական :

Ալք — Ո՛հ , տէր իմ , ներողութիւն , ներողութիւն :

Մուզ — Վայ՞ , վայ՞ , վայ՞ , քսակահատ թշուառական ,

գո՞ւն ալ մի հոս ես, ո՛վ կոկորդիլոս, ազուա միջալիս, տը չինալիս, վիզիթալիս, բատիչի սէմս, կ'ուտուի, չուտուիր, խելք չի հասնիր, վերջը չի գար. հէ, քեզի թշուառական, նզովից ծնունդ քեզի, ըսել է որ գուք առաջուց խօսք մէկ ըրած զիս սօթելու ելեր էք. աղէկ, աղէկ, հիմակ ալ պատրաստուեցէք պատիճնիդ կրելու:

Ամենքը — Ո՞հ տէր իմ, գթութիւն:

Մուզ — Անդին կորսուեցէք:

Ալէք — Քանի որ այնչափ անգութ կ'ըլլաք մեզի, գոնէ իմ նշանածիս գթացէք:

Մուզ — Ի՞նչ, նշանածդ մի՛, ադ ի՞նչ ըսել է:

Ալէք — Ահա երկուքնիս ալ ծունդի վրայ եկած, կ'աղաշնիք (Ֆլորինի հետ ծունդի վրա):

Մուզ — Ի՞նչ ըսեր, ի՞նչ, չհասկցայ:

Ալէք — Իմ նշանածս է այս. գթա՛ մեզի, հօրեղբայր:

Մուզ — Վա՛յ, առանց ինձի հարցնելու նշանուե՞ր ես ալ, շ՞ուտ, ստիկան մը:

Ամենքը (Աղաչելով) — Մի՛ ընէք, պարոն, գթացէք:

Մուզ — Զէ՛, անդին կորսուեցէք:

Ալէք — Էհ, քանի որ գուք այդչափ անգութ կ'ըլլաք, ես այս վայրկեանիս ապրելէ պիտի դադրիմ ինքինքու այրելով (Ճրագը կ'առնե):

Ֆրէ (Ճրագը ձեռնին առնելով) — Ի՞նչ կ'ընես, խենդեցա՞ր:

Մուզ — Զէ՛, չէ՛, ատանկ ձեւերդ ա՛լ կլող չկայ, գերեղմանը բանարով եթէ մէջը մոնաս՝ նորէն չեմ հաւատար:

Ֆրէ — Բայց այս աստիճան անգութութիւն ըլլա՛ր, ահա կը խոստովանինք թէ յանցաւոր ենք, ներէ՛ ըսինք, բան մընէր եղաւ, ալ ի՞նչ ընենք, այս ամենը որ ձեզի 150 սոկիի եղաւ, չնչին գումար մ'է, այս աստիճան անգութ ըլլալու չէք:

Մուզ — Զնչին մի՛, կօշիկիս կտորը, դուն 150 սոկի վաստեկած ունի՞ս:

Ֆրան — Ներեցէք տէր իմ, ամենքս ալ յանցաւոր ենք, ի՞նչ ընենք, բան մըն էր եղաւ, եկէ՛ք անյիշաչար եղիք և մեռզի դրկած գումարով վեխ Ալէքսիի ու Ֆլորինի հարանիքը ընենք:

Մուզ — Անդին կորսուեցէք, անանկ բան չեմ ուզեր, ես յուղարկաւորութեան հանդէսի եկայ, հարսնիքի համար չեկայ:

Ալֆ — Խօսք մ'ալ ես ըսեմ, պարոն, եկէ՛ք «չէ» մի՛ ըսէք, աղուորիկ հարանիք մը ընենք:

Մուզ — Անդին կորսուէ, կօշիկիս կտորը, դուն ի՞նչ ե-

Եթոսվ հետս կը խօսիս:

Ամենքը — Պարոն Մուզար, գթա՛ մի զի, գթա՛:

Մուզ — Ամենեւին, մտիկ չեմ ըներ:

Ամենքը — Թողութիւն, թողութիւն, ո՛վ հայր Մուզար, գթութիւն: (Ու զայն գրկելով օդին մէջ կը բարձրացնենեն)

Մուզ — Է՛, է՛, բաւական է, հանդիստ թողէք զիս, հաճութիւն տուի. (Մեկուսի) չի տամ ի՞նչ ընեմ, վերջապէս եղբօրորդիս է, իմ արիւնս ըսել է. (Բարձր) ահա հաճութիւն կուտամ, բայց դուն ալ խոստացեր որ նորէն ասանկ չարութիւն մը չպիտի ընես:

Ալէք (Մուզարի ձեռքբ պագնելով) — Ահա կը խոստանամ, իմ պաշտելի հօրեղբայրու:

Ֆլորին — Ես կ'երաշխաւորեմ թէ այսուհետեւ ասանկ բան մը չպիտի ընէ:

Մուզ (Ֆրեսերիփին) — Պարոն ինքնակոչ տօգթօռ, եկուր սըլոնց բազկերակները անգամ մը զնէ, նայինք ամուրոս գօթիս ագօրալիս ունի՞ն մի:

Ֆրէ — Ո՛չ, ո՛չ, ալ ատանկ բան մը չունին, վասն զի ի՞րենց գեղն ու ճարը աղէկ գտան:

Մուզ — Ո՞ւր է նայինք սա առաւ փախաւ գեղագործը.

Ամենքը — Ահ պարոն, անոր ալ ներեցէք:

Մուզ — Ուվիս, մուվիս, չուտփիր, խելք չի հասնիր, հէ:

Ալէք — Անոր ալ ներէ՛ հօրեղբայր իմ, ներէ՛:

Մուզ — Այս՛, քեզի ներելէս հուքը, ուզեմ չուզեմ անոր ալ պիտի ներեմ. մինակ սա մէկ բանին խելքս չի հասաւ. պարահանդէս ատալու համար երբոր իրար անցաք, մէջիրնուդ գոնէ մէկը ստակ չունէ՞ր:

Ֆրէ — Ամենեւի՞ն:

Աղջկունք — Գրպաննին ծա՛կ է:

Մուզ — Ըսել է որ ամենքնիդ ալ . . .

Ամենքը — Անկուտի՛ ենք, անկուտի՛:

(Մուզար բարձրածայն կը խնդայ, Դերասանք եւ Դերասանի նուարանին հետ կ'երգեն:

Բարեկենդանի մնկուտիներն ենք,


Գիշեր ու ցորեկ մենք հով կը կլենք.

Տեսնողը՝ մեզ խելտ հարսուս կը կարծէ,

Կուշտը անօթիք պիճակն ի՞նչ զիտէ:

ՎԱՐԴԱՐԱՅԻ ԿՐՁՆԵ

200



«Ազգային գրադարան»



NL0354688

Ա Շ Ճ Ե Ա Ն Գ Ր Ա Տ Ո Ւ Ի Ն

Կ. Պ Ա Լ Ի Ս

ԶԱԴԻՄԱԴՅԱԼԱՐ ԵԶԳՈՒԽՈՒ, ԹԻՒ 29

→→→ՉՉՉՉՉՉ

Թատերական Հրատարակութիւնն

Ներկարարը կամ մեղք և ապաշաւ .	թատրերգ .
5 արարուած , գրեց Տ . Փափազեան	3
Արքայն Զբօսնու (Վիկտօր Հիւկօ) . թառ . 5 ար . 4	
Թէոդորոս Սալհունի կամ Քրիստոնեայ Նահա-	
տակը . ողբերգ 4 արար , գրեց Ս . Գ .	4
Վեցուկէս պորտի ժառանգ մնացած մնտուկը .	
կատակերգ . 1 արար , գրեց Գ . Ռշտունի	2.50
Աւարայրի Արծիւը կամ Վարդանանք , Ս . Բիւ-	
րատ . 5 արարուած	3
Բոնի Ամուսնութիւն ,(Մոլիէր) թրգմ . գլ . 1 ար . 1	
Երանոս Ազբար կամ Թապլոքեար Վարժապետը	
կատակերգ . 1 արար , Տ . Փափազեանէ	1
Սէրը Բժիշկ է (Մոլիէր) կատակերգ . 3 արար .	
թրգմ . Տ . Յ . Տէտէեան	3
Ակամայ բժիշկը (Մոլիէր) կատակերգութիւն ե-	
րեք արար , թրգմ . Տ . Յ . Տէտէեան	5
Ագան (Մոլիէր) կատակերգութիւն 5 արար .	
թրգմ . Տ . Յ . Տէտէեան	4
Երգարան թատերական , հաւաքածոյ ծիծաղա-	
շարժ երգերու .	5
Մոլորեալ ձամբորդը կամ Զինուորական Օթե-	
ւան , ծիծաղ . կատ . 1 արար	1
Վերոյիշեալ գրատունը կը վաճառէ զանազան տեսակ	
թատրերգութիւններ և զաւեշտական կատա-	
կերգութիւններ , ևն . ևն . ևն .	